

դրփինը՝ հետն ալ երեքժանին, նշան է վաճառականութեան ու ծովային տէրութեան: Արբեմն ալ ծովու հանգարտութիւնը կրնանակէ. վասն զի դրփինը հանդարտ ատեն աւելի կերենայ ծովուն երեսը:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տղոց լեզու- ելած ատենը ինչ կոգ ընելու է անոնց վրայ:

Ինչպէս որ առաջին արեւելցիք կարծեն թէ տղաք իրենք իրենցմէ ինչպէս որ պէտք է լեզու կելեն. ուստի ոչ միայն չեն օգնէր ան խեղճերուն, հապա նաև անոնց պակասաւոր հընչմունքները և ծուռումուռ բաւերը շտկելու ու շիտակ խօսիլ սորվեցընելու տեղ, իրենք անոր ծուռ խօսքերը կը սորվին ու տղուն պէս ծուռումուռ կը հնչեն: Այսպիսի անհոգ դաստիարակութեան պտուղը ան կը լայ որ շատ անգամ տղուն լեզուն ինչուան ետքը պակասաւոր կը մնայ. կամ թէ հնչմունքը պակասաւոր ալ չըլլայնէ՝ խօսակցութիւնը խառնափրփու դոր բան մը կը լայ, կամ կը կնուցանեն իրենց լեզուն, կամ կը կտուր, կամ կը կտաւալով, կամ կակազելով, կամ տափակ տափակ զուրցուածքով, կամ բոլորովին քթէն, կամ բերնէ թափուք ու կը մկրմալով, կամ կանչուրուտելով ու մտիկ ընողին գլուխը ցացընելով, կամ թէ մարած ձայնով ու մտիկ ընողին հոգին հանելով. որ մէկը ըսեմ: Ասով կիմացուի թէ որչափ հարկաւոր է անհոգ չըլլալ աս բանիս, ու տղան լեզու կելլ սկսածին պէս՝ ծուռ հնչած խօսքերը շտկելով զուրցել իրեն, չգիտցած բառերուն ալ հարկաւորները սորվեցընել, և ընդհանրապէս տղուն հետ կամ տղուն առջևը միշտ յստակ, ծանր, որոշ ու


չափաւոր ձայնով խօսիլ որ ինքն ալ նոյնպէս սորվի: Իրաւ է որ առջի բերան շատ տղաք ուն լա կը հնչեն, ըէն լէ, ժէն ղէ, շան սս, խէն հէ, ճէն ծէ, չան ցա և այլն. բայց աս պակասութեան պատճառը իրենց լեզուին փափկութիւնն ըլլալով, ամենեւին մնաս չտար. միայն՝ թէ որ ինչուան չորրորդ ու հինգերորդ տարին ալ նոյնպէս մնայ, պէտք է շտկել:

Այնիւթական կը թուութենէն ետքը՝ տեսականին ձեռք զարնելու է, որ է բուն հարկաւոր կը թուութիւնը. քի սորվեցընել տղուն թէ ինչ պիտի խօսի, ու ինչ կերպով: Չենք ուզեր յիշել ոմանց ըրածը, որ ամէն բանէ առաջ անմեղ տղոցը յիշոցք ընել կամ թէ անհոգ հարկաւոր կանչել կը սորվեցընեն. վասն զի մեր խօսքը տղոց բնութիւնը աւելի ուղղութեան չէ, հապա շտկել ու կը թել փափաքողներուն: Արբեմն ասոնք պիտի նային որ տղան լեզու կելլին պէս, հորը մօրը եղբարցը և քոյրերուն անունը տալ սկսածին պէս, Աստուծոյ սուրբ անունն ալ սորվեցընեն իրեն. ետքը Յաննան հօրը և երեսնին խաչակնքելը. ետքը հայր մերը, Աղջնը՝ առաւօտ իրիկուն հետը ըսել, ու քանի որ մէկքանի խօսք աւելի սորվի իրեն սիրած բանը կամ խաղալիքը տալ իրեն որ աւելի յորդորուի: Այնպէս ետքը քրիստոնէական վարդապետութեան գըլխաւոր և սկզբնական հարցմունքները ընել տղուն՝ օրը երկու կամ իրեք հատ, ու սորվեցընել թէ ինչպէս պիտի պատասխանէ. զոր օրինակ

- հարց. Դու ինչ ես.
- պի. Արիստոնեայ եմ:
- հարց. Երանդ ինչ է.
- պի. Առաջ խաչն է:
- հարց. Ի՞նչ ո՞վ ստեղծեր է.
- պի. Աստուած:
- հարց. Աստուած ո՞վ է.
- պի. Աշխարհքիս ստեղծողն է:
- հարց. Աստուած ո՞ր է.
- պի. Արկինքն է, և այլն:
- Այսպիսի հարցմունքներն ու պա-

տասխանները սորվեցրնեւին ետե շատ անգամ կրկնել տալու է որ տղան չմոռնայ, և միշտ նայելու է որ կարճ ու պարզ ըլլան: Ըստնցմէ ետքը մարդավարուն մէկքանի հարկաւոր բաներ ու խօսքեր սորվեցրնելու է տղուն. զի երբոր բան մը կը հարցրնեն՝ պատասխան տայ, և չէ թէ գլուխը վեր վար ընելով կամ քովընտի դարձնելով, հապա՛ կա ըսելու ատեն հրաւեր է՝ ըսել, չէ ըսելու ատեն անուշու թեամբ չէ ըսել. նմանապէս աս խօսքերս, շնորհակալ եմ, Բողո-Ռիան ըրէ, սխալեցայ, մէյճալ չեմ ըներ, քառս Ըստուծոյ, շաք լաւ, ուրախ եմ, ախահ և այլն:

Ըստիսի գեղեցիկ դաստիարակութեան պտուղը վայելել ուզողը հարկաւ պէտք է յանձն առնու թիչ մը աշխատիլ. առանց աշխատանքի հանգստութիւն չգտնուիր, առանց ջանքի յաջողութիւն չըլլար, առանց նեղութեան վարձք վաստրկիլ չըլլար: Ընտղք ու դաստիարակներ իրենց աշխատանքին ատենը միշտ աչքերնուն առջևը պիտի ունենան ան վարձքերն որ Ըժ իրենց պատրաստեր է՝ տղաքը աղէկ կրթելուն համար, ան օրհնէնքներն որ ատենով տղաքը պիտի տան իրենց, ան գովեստներն որ ամէն տեսնող պիտի խօսի վրանին, և ան շնորհակալութիւններն որ բոլոր ազգը պիտի ընէ իրենց:



ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ընդհանուր կարգ պարտիպանութեան:

Ա. ՏՈՒՆԿՄը տնկելու համար հարկ չէ հողին մէջ կըր փոս փորել ու բոյսին արմատները անոր մէջ ամփոփելով ծածկել. վասն զի ասանկով բոյսին արմատները համարձակ չեն կըրնար տարածուիլ ու հիւթ ծծել. որով մէկէն կը թուով: Հապա պէտք է մէկ կամ երկու մեթր երկայնութեամբ

ու մէկ ու կէս մեթր խորութեամբ աւելի մը բանալ ու պնայէս տնկել:

Բ. Ըտեն ատեն պէտք է հողը փորել ու տակնուվրայ ընել, որպէս զի օդը, ջուրը, և բուսոց արմատները դիւրաւ կարենան մէջը մտնել: Պարտէզներուն հողը ընդհանրապէս բահով կը փորեն, ու խորութիւնը կէս մեթրի չափ պիտի ըլլայ. աւելորդ խտտերուն արմատներն ալ հանելու դուրս նետելու է: Ըն երկիրներուն մէջն որ շատ աւազ, խիճ, հաստ արմատներ կան՝ երկճղի բրիչ կը գործածուի:

Գ. Վետինը փորելէն ետքը պէտք է անոր երեսը նորէն շտկել, բարձր տեղերուն հողը վերցրնել՝ փոս տեղերը լեցրնել: Ըս բանիս մէջ նայելու է որ չըլլայ թէ գետինը շտկեմ ըսելով բարձր տեղերուն վրայի բուսական հողը բոլոր վերցուի, ու անանկ փոսերու մէջ լեցուի որ արդէն բուսական հող ունին:

Դ. Վետինը ուրիշ բանի համար չենք փորել՝ եթէ ոչ անոր վրայի կարգը քրքրելու ու մէջը պարարտութիւն ու աղբ խառնելու համար: Ոմանք ինչուան 100 կամ 160 հազարամեթր կը փորեն, ոմանք 250 կն ինչուան 300 հազարամեթր. ոմանք ալ 500 կամ 600 հազարամեթր: Հողը փորելու յարմար ժամանակը գարունն ու աշունն է. գարնան եղանակը թեթեւ հողերու համար աղէկ է, իսկ աշունը պինդ հողերու համար: Սաստիկ տաք ու չոր ատեն ամենեւին պէտք չէ փորել, բայց եթէ երբոր գէշ խոտերը խիստ շատցեր են:

Ե. Բուսական հողին մէջ խառնուած քարի կտորուանքը շատ վնասակար չեն, մանաւանդ թէ երբեմն հարկաւոր ալ կը ըլլան. զի չոր հողերու մէջ ասոնք քիչ մը խոնաւութիւն ունենալով՝ բուսոց աճմանը օգտակար են. նմանապէս կաւոտ հողերուն մէջն ալ ջրերուն ճամբայ կը բանան, և չեն թողուր որ հողերը մէկմէկու հետ շատ կպած մնան. որով բուսոց